

ԵՐՐՈՐԴ ՏԱՐԵԼԻՑ ԵՐՉԱՆԿՈՅՑԻՇԱՑՈԿ

**Տ. ԿԻՒՐԵՂ Բ. ՊԱՏՐԻԱՐՔԻ**

Ա. Արուսոյ Եղանակայիշառակ Տ. Կիւրեղ  
Ա. Պատրիարքի երրորդ տարելիցին առին, Ա.  
Խակորիանց Մայր Տաճարին մէջ կատարուե-  
լու հանդիսաւոր հառածայն Ա. Պատրիարք:  
Պատարացից և բարգեց Գիր. Տ. Սղիչ Ա.  
Խեթան. Տեռէրեան: Գիր. Արքազանը Եղան-  
ի ունիցի լիուսակ ի Սիօն բնարանով անդրա-  
րձակ Հանգուցեան Պատրիարքի կեանին ու  
որդունեարքան եւ ի միջի այլոց բառ:

Ամենազդուար բաներն մին ալ այս  
կեանին մէջ բարի լիուսակ բոլուլ, եւ  
երախսիք ունենալն է մարդոց սրին մէջ:  
Երէ նայիք ձեր ուուրջը պիտի նկատէ ուու-  
րուլ քէ անհուն և բիւր անոնց, որոնք խոփի  
պէս կ'ապրին, եւ տակաւին ծաղիկ շբացած  
և պուղ չտուած կը բարեամին եւ հոգի իր  
հոսանքին մէջ առած անոնց անպէս մնա-  
ցողները կը բեկ ու կը տանի անկուրեան  
անդունին ի վար:

Հասեր գիտակցուրինն իսկ չունին կեան-  
ին եւ անոն մեծ խորհուրդին: Անոնք կը  
ծփան ժամանակի հոսանքին մէջ, նման զուրի  
այինքներուն վեայ տարութեռուսդ տաւելինե-  
րուն, առանց գիտալու քէ ուր կ'երան:  
Անզուր ժամանակը կ'առնէ անոնց գեղեց-  
կուրինը, ուժն ու բարմուրինը, վերածե-  
լով զիւենն ստեղ ու ունայն խեակներու:

Ապրիլը լոկ շնչել մը չէ եւ կամ ակռախի  
կոխի մը ի խնդիր մարդուն նիւրական գո-  
յուրեան: Ապրիլ իր մեծ եւ բարձրազոյն ի-  
մաստին մէջ՝ զարձակցիլ և կասուծոյ, բերե-  
լով իր բաժինը կեանին մէջ իրազուծուած  
արձեկներու մեծ զանձարանին: Բոլոր անոնք  
որ չեն զիտէր ստեղծել զանզուրեան մեծ ար-  
ուեստին մէջ, կը նմանին աւանդուրեան  
կոյեւուն, որոնք նասած Տաճարի դուներուն  
առջեւ, կը սպասէին Տիրոջ որ պիտի զար  
իւնեց աշենքը բանալու: Տէրը եկաւ ու ան-  
ցաւ, առանց իրենց լուր ունենալուն, եւ  
Տաճարի պղնձեայ գոնեւուն գոցուեին վերջ  
միայն անոնք հասկցան քէ կորսնցուցած էին  
բանկազին պատեհուրինը կեանին հրատին:

Ասուած իր գերազայն ստեղծագործու-  
րինը, մարդկային փրկուրեան իրաւուք,

րազործեց մարդով, Յիսուս Քրիստոսի: Ա-  
րովինեւ առանց մարդուն՝ գոյուրիւն չունի  
Ասուած եւ փոխադարձաբար: Ասուածա-  
յին պատգամը երէ Երկինքներու վրայ ալ  
գրուած ըլլայ, ոչինչ կրնայ արժել, եւ կը  
մնայ անազգեցիլ. անհնամետ է որ ան ար-  
աւայացուի մարդուն միջոցաւ: Ճեմարու-  
րիւն եւ անձնաւորուրիւն, ահա այն Երկու  
իրազուրիւնները, որոնցմէ մին առանց միւ-  
սին ոչինչ կրնայ արժել:

Մարդը աւտանակն է Ասուածոյ լոյսին:  
Ձեզի ծանօթ են պատմուրինն մարդեւ՝ որոնք  
ժամանակի մուրին մէջ կեցած, լոյսի աւ-  
տանակներ են եղած, իրենց մտին բարիքը  
եւ սրին բաղցուրինը բաշխելով խաւա-  
րին մէջ նսողներուն:

Երանաւունուն Տ. Կիւրեղ պատրիարքը, ո-  
րուն մանաւան երրորդ տարելիցն է որ կը  
կատարենք այսօր, երէ չեղաւ մտի մեծ ու  
ըլլացուցիչ լոյս մը, եղաւ սակայն այդ  
լոյսը յաւերծող նախանձաւոր հոգի մը,  
լոյսին ի խնդիր աւանդապան ու զոհուող  
հուրմ մը: Մեծ աւանդապան մը եղաւ ան,  
նման այս Արոնի այն մեծ նոզիններուն, ո-  
րոնց գերազոյն նիդը է եղած անապարտ եւ  
անայլալ պահել այս ժառանգուրեան կա-  
րեիլ եւ հասկեալի իրաւունքը: Աւանդու-  
րինը օսերու մտին մէջ զուցի աւելու-  
դապատուրիանց համարծեկ, մեռած բանե-  
րու գոյուրիւնն ու վերապրումը նեանակէ:  
Ճեմարիս աւանդուրինը այս Հաստատուրեան  
համար ուրիշ բան չէ, բայց կրօնական զեր-  
մեռանգուրեան ողին, իմաստուրեան եւ ան-  
նկուն բաղուրեան ողին, եւ հոգեւոր եւ ի-  
մացական լուսաւորուրեան զործը:

Կրօնական այս Հաստատուրինը ինչպէս  
կրնար չունենալ այդ երեսակ սրբուրիւն-  
ները, երբ հոգեւոր կեանին հրատագործ ծա-  
ռուն արմանները նոյն այն հոգին մէջ միջր-  
եռած կը սնանին, որուն վրայ ասուածա-  
յին Վարդապետը իր Երկաւոր առավելու-  
րեան գերազոյն տարինները ապրեցաւ:

Հաւատէի այդ սպասարկուները կրնային  
միք Սիօնի այս բարձունքին վեայ պահել  
եւ անցնեն հաւատէին լոյսը, երէ չունե-  
նային հոգեկան անբարթես բաջուրինը,  
պահպանելու նուիրական իրաւունքները,

մեր «փոքրիկ հօտին», հաւատքն ու Եկեղեցին արժեւորելով աշխարհի հզօրագոյն միւս Եկեղեցիներուն հետ առաջին նոյն զիծին վրայ։ Խսկ առանց իմացական եւ հոգեւոր լուսաւորութեան զորդին ի՞նչպէս կարելի պիտի ըլլար իմաստուն տեսեսները հանդիսանալ իմացական եւ հոգեկան այս ժառանգութեան։ Ս. Արոռոյ ձեռագիրներու հաւաքածոն ինքնին պիտի բաւեր գերազոյն փասր ըլլալու Հաստատութեան հոգեւոր ու մատուր կեանքին։

Ի՞նչպէս կրնային չըլլալ ու չպահուիլ այս բոլորը, քանի որ գարերով Հայաստան աշխարհի բոլոր ծայրերէն մեր ժողովուրդի

պատկերով իր համեստ նիգերը, զոհացուտալու այս ազգապարծան Հաստատութեան բազմապիսի կարիքներուն։

Յաւես անմոռանալի պիտի մնան այս Հաստատութիւնը սիրող իր յաջորդներու մքնին ու հոգիին մէջ, այն կորովն ու զոհաբերման ոգին, զոր ան ցոյց տուալ իր զանակալուրենէն առաջ, եւ յետոյ Պաղեստինի աղետի ընթացքին, երբ չարազործ ձեռքեր պահ մը ուղեցին վաճնզել Հաստատութեան կարգ ու սարքը եւ ապա գոյուրթեան իրաւումքը։ Այդ օրերուն, անիկա մեր մեծ Եւանաւուն Հայրապետներու ոգիովն ու կո-



բարեպատ ուխտաւորութեան ալիքներ են հասեր հոս եւ բափեր կրօնական այս Հաստատութեան մէջ իրենց հոգիին զեղեցկագոյն գանձները։ Երէ հայիք այս Հաստատութեան պատերուն, պիտի սարսուան ձեր մասները, հաղորդուած ըլլալուն համար մեր մեծ նախնաց հաւատքին։

Բազմերես և Երջանկայիշատակ Մրբազմին երախտիքը ազգապարծան այս Հաստատութեանը մէջ։ Երբեւ ուսուցիչ, եւ տեսուչ մեր զոյգ կրարաններուն, իբրեւ լուսարարապես եւ արտաքին յարաբերութեանց մարդը եւ հուսակ ապա զահակալը այս Արոռին, անիկա բռաւ իր կարելին, յանախ բազմա-

թովովը ամրապինդ, զլեց անցաւ բոլոր արգելմներն ու դժուարութիւնները, վերածելով ինքզինքը մեծ ու ամրակուռ վահանի մը՝ ընդդեմ թշնամիի հարուածներուն, եւ կամ նման այն նաւապետին, որ նաւու կողին վրայ բացուած ծակը գոցելու համար իր մարմինը գործածեց իբրեւ յսցան, փրկելու համար նաւը իր մէջիններով։

Երախտախառն զգացումով կենանք իր յիշատակին առջեւ, իբեն նման սիրելով ու պահպանելով այս ժառանգութիւնը, որուն կամաւոր նահատակը եղաւ ինքը, անոր ատանակին վրայ ինքզինքը բոլորանուէր այրելն յետոյ։